

## ՊԱՏՄԱԿԱՆ

## ԵՍ ՍՊԱՆՆԵՑԻ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԸ

Ճետեւեալը վկայութիւնն է հայ հիւանդապահուեիի մը, որ ներկայ գտնուեցաւ Գրիգոր Զօհրապը սպաննող յիսնապետին վերջին ժամերուն: Վկայութիւնը առնուած է հետեւեալ պարագաներու տակ:

Ուրֆայի ոստիկան-զինուորակներու յիսնապետը, որուն պաշտօն յանձնուած էր փեացնելու Զօհրապն ու Վարդգէսը, իր զազրելի արարքը գործելէ վերջ, երկար ատեն կը տառապի խղճի խայրէ, տեղէ տեղ կը փոխադրուի, սակայն միշտ կը հալածուի Զօհրապի ուրուականէն: Ի վերջոյ կը զրկուի երուսաղէմ, ուր նոյնպէս հանգիստ չի գտներ: Կը վարակուի բժախտաւոր տեղնէ եւ կ'իյնայ հիւանդանոց, ուր հոգեվարքի

Ուրֆայի մէջ ոստիկան-զօրաց յիսնապետն էի այդ օրերուն: Օր մը հրամանատարս զիս կանչեց եւ յայտնելէ վերջ թէ՝ գաղտնի հրահանգ մը պիտի տար, պաշտօնատան դուռը փակեց եւ բառ առ բառ ըսաւ.

«Վաղը առաւօտ կանուխ ժեզի պիտի յանձնեմ երկու կալանաւորներ երկունքն ալ պիտի փեացնես, բայց այնքան գաղտնի պիտի գործադրես այդ առաքելութիւնը, որ ոչ ո՛վ պիտի չիմանայ: Շատ առանձին եւ ամայի վայր մը պէտք է ընտրես մաքրագործելու համար զանոնին: Շատ վստահելի ոստիկան զինուոր մը պիտի ընկերանայ ժեզի՝ զուխ հանելու համար տրուած հրահանգը: Փեացնելէ վերջ զանոնի, պիտի անյայտացնէք նաև դիակները:»

Առանց անդրադառնալու տրուած որոշման եւ հրահանգին պատախանատութեան, զինուորական բարեւ մը

պահուն կ'ուզէ պարպել սիրտը: Եւ կը փնտու հայ մը, գաղտնիքը հաղորդելու համար:

Վերջապէս այդ հիւանդանոցին մէջ ծառայող հայ հիւանդապահուեիի մը կը բերուի իր սնարին մօտ: Մահամերձ ոնքագործը կը խնդրէ հայ հիւանդապահուեիէն փակել դուռն ու պատուհանները եւ գրի առնել իր վերջին խօսքերը:

Եւ հայ հիւանդապահուեին բառ առ բառ կը գրէ մահամերձ ոնքագործին պատմածները:

Ստորեւ նոյնութեամբ կու տանի հայ հիւանդապահուեիին կողմէ գրի առնուած ոնքագործ յիսնապետին խոստովանութիւնները:

Մատուց համաձայնութիւն եւ պատրաստակամութիւն յայտնեցի: Գիշերը ամրող, սակայն, միտք զրադուեցաւ, որովհետեւ չէի գիտեր թէ որոնց պիտի ըլլային զոհերը:

Առոտուն կանուխ, դեռ չլուսցած կառք մը եկաւ հրամանատարութեան շէնքին առջեւ, ուր հաւաքուած էին ժաղաքապետը, մեր հրամանատարը եւ ժանի մը երեւելիները: Կառքին մէջ նստած էին երկու մարդիկ, լաւ հագուած եւ ներկայանալի: Քաղաքապետն ու երեւելիները յարգանելով սեղմեցին անոնց ձեռքերը եւ բարի նանապարհ մաղթեցին: Հրամանատարս, կառքը մեկնելէ առաջ, բարձրածայն հետեւեալ ազդարարութիւնը ըրաւ ինձի:

«Յիսնապետ, ինչպէս առաջ ըսած էի ժեզի, հրամաններս կէտ առ կէտ պիտի կատարես: Գիտես եա, այս էֆենտիները մինչեւ Տիգրանակերտ պիտի

տանիս հանիգստ եւ ապահով. երէ ասոնց մազերուն թէլին անգամ դպչող ըլլայ. գլուխնիդ կ'երբայ: Ամրող ճամբու տեւողութեան վերջին ծայր հոգ պիտի տանիք. չըլլայ որ անհանգստանան: Գիտես, արդէն ժեզի ըսած էի պէտք եղածը»:

Լաւ կը հասկնայի թէ. իրամանատարս ինչ ըսել կ'ուզէր: Ես եւ զինուոր ընկերս մեր ծիերուն վրայ նստանք եւ կառէր սկսաւ բալել: Ճամբորդները շատ մտահոգ էին. երբեք չէին խօսեր: Կարծես կը նախագուշակէին իրենց գլուխը գալիքը: Երկուքն ալ խրոխտ երեւոյք մը ունեին. ինչպէս ըսի. լաւ հագուած էին. մէկը բոլորովին սեւ հագուստ մը կը կրէր:

Քաղաքէն հեռացած էինք: Կը զգայի թէ այլեւս ամէն ինչ ինձմէ կախեալ էր: Ես պէտք էր որոշէի զանոնք փեացնելու մեւն ու վայրը: Հինգ ժամեր անցած էին արդէն: Ամայի ու անտառուտ ճամբաներէ կ'անցնէինք: Ճիշդ յարմար վայրը հասած էինք: Հրամայեցի կառապանին կանգ առնել: Իշանին ծիերէն եւ ժաղաքավարօրէն խնդրեցինք կալանաւորներէն որ դուրս գային կառէն: Խսկոյն դուրս եկան: Մէկը ընկերացաւ ինծի, միւսն ալ ընկերոցս: Մեր ծիերը յանձնեցինք կառապանին եւ յանձնարարեցինք սպասել մեր վերադարձին:

Ընկերս եւ ես մեր հետ առնելով ճամբորդները ուղղուեցանք դէպի անտառ. ժիշ վերջ տարրեր ուղղութեամբ յառաջացանք: Ճամբայէն բաւական հեռացած էինք: Ընկերս հարկ եղած իրահանգները ստացած էր արդէն: Ամայի եւ անտառախիտ վայր մը կանգ առի: Կալանաւոր, որուն ով ըլլալը չէի գիտեր, հարցուց.

«Ինչո՞ւ կանգ առիք հոս, հասա՞ծ ենք առաջին իշեւանին»:

Շատ կոշտութեամբ պատասխանեցի.

«Զայնդ կտրի՛ր, հիմա կը տեսնես իշեւանը...»:

Մարդը հասկցաւ իրեն վերապահուած նակատագիրը եւ պաղատելով խնդրեց որ վայրկեան մը մտիկ ընեի իրեն: Եւ սկսաւ խօսիլ.

«Յիսնապե՛տ, գիտեմ թէ դուն իրահանգի ենթակայ ես եւ ստիպուած ես կատարել պարտականութիւնդ. բայց, նախ գիտցիր թէ ես ո՞վ եմ: Ես Օսմանեան Խորհրդարանի անդամ Գրիգոր Զօհրապն եմ: Շատ մեծ ծառայութիւններ մատուցած եմ այս հայրենիքին: Շատերուն օգնած եմ եւ շատերուն փրկութեան նպաստած»:

Երբ «Ես Գրիգոր Զօհրապն եմ» ըսաւ, սարսուո մը զգացի մարմնիս վրայ: Շատոնց լսած էի իր անունը եւ թերթերու մէջ յանախ կարդացած՝ Օսմանեան Խորհրդարանին մէջ անոր հոեսորական նառերու եւ օրէնսգիտութեան մասին: Ուրեմն, կը մտածէի ինքնիրենս, այդ անզուգական, հանճարեղ մարդն էր որ ժանի մը վայրկեան վերջ, իմ ատրճանակիս գնդակով գետին պիտի տապալէր կաղնիի մը նման...»

Կալանաւոր հասկցաւ զանկիս մէջ սկսած փոթորիկը եւ վարանումը: Շարունակելով իր պաղատագին խօսերը, աւելի բախնու եւ տիխոր շեշտով մը ըսաւ.

«Յիսնապետ, այժմ, շատ լաւ գիտեմ թէ զիս ոչնչացնելու իրաման ստացած ես. գուցէ ժիշ վերջ, արդէն այս ծորին մէջ կամ այս անտառին խորը պիտի մեղնես զիս. ես անզէն եմ եւ անպաշտպան: Բայց մատծիր, իմ մահս ի՞նչ օգուտ կրնայ բերել ժեզի. դուն խիղն ունիս, ինչպէ՞ս կրնայ բոյլատրել խիղնդ, ժու կրօնիդ, Գուրանը, որ անմեղ

մը առանց դատուելու եւ իմբնապաշտպանութեան առիթ ունենալու, մահուամբ պատժուելու...: Յիսնապետ, երէ գործադրես այդ անարդար եւ անմարդկային հրահանգը, խիղեղ ևեզ պիտի տանձէ, մինչեւ կեանքիդ վերջը պիտի տառապիս... պիտի զղչաս...: Խղճիդ ձայնին հետեւիր եւ հրաժարէ գործադրելէ այդ եպերելի ծրագիրը: Երէ խնայես կեանքս, կրնայ ըլլալ որ ողջ մնամ, ապրիմ, այն ատեն վստահ եղիր, պիտի վարժատրուիս առատութեամբ, դիրքու ու աստիճանդ պիտի բարձրանայ: Յիսնապետ ես կեցիր, խնայէ կեանքս...»:

Գրիգոր Զօհրապ լմնցնելէ վերջ վերի խօսքերը, գուր եւ ողորմութիւն հայցող մարդու մը պէս, կը նայէր աչքերուս եւ պատասխանի կը սպասէր:

Ո՞հ, չեմ գիտեր այդ վայրկեանին ինչե՞ր կ'անցնէին մտէս. սկսած էի խղճահարիլ. կը մտածէի այդ պահուն. երէ ես չգործադրէի հրամանը եւ ազատ քողէի այս մարդը, անպայման, ուրիշ տեղ մը, ուրիշի մը կողմէ պիտի ձերքակալուէր եւ երեւան պիտի ելլէր ամէն բան. Չուտով պիտի հասկցուէր թէ՝ անոր ինքնութիւնը եւ թէ ալ իմ պարտազանցութիւնս: Եւ ի՞նչ պիտի ըլլար հետեւանքը. ոչ միայն Գրիգոր Զօհրապը պիտի սպաննուէր այլ իմ գլուխս ալ պիտի բռէր:

Այդ միջոցին, երբ ես խորասուզուած էի այս մտածումներու մէջ, յանկարծ լսուեցաւ զէնի ձայնը. ընկերս արդէն լրացուցած էր իր պարտականութիւնը... միւս կալանաւոր փուուած էր գետին...: Անգիտակ-ցարար ձեռքս ուղղուեցաւ ատրճանակիս եւ վայրկենապէս դուրս ելաւ զնդակը... Գրիգոր Զօհրապ տապալեցաւ. զնդակը ծակած էր կուրծքը: Ոչ մէկ բառ կրցաւ արտասանել: Աչքերը սակայն բաց էին եւ կարծես դեռ գուր կը հայցէին աւելի մեծ տառապանք եւ վախ պատճառելով

ինձի: Այս, չեմ կրնար բացատրել այդ բոպէին իմ զգացած սարսուն ու սարսափը: Քարացած մնացի: Անէծք եւ վրէծ կը կարդայի այդ բաց աչքերուն մէջ: Արդեօֆ դեռ ո՞ղջ էր, կը տեսնէ՞ր զիս եւ կը զգա՞ր տառապանքս: Ուզեցի փակել այդ աչքերը: Դիակը բաշեցի ժիշ անդին եւ գլուխը դրի տափարակ բարի մը վրայ... Խոշոր եւ ծանր բար մը վերցուցի եւ իշեցուցի գլխուն, որ շախչախուեցաւ եւ աչքերը այլեւս անհետացան...»:

Գործադրած էի հրամանը: Կը մնար վերջին արարը: Զոհին ժամացոյցը եւ ունեցած դրամները կողոպտելէ վերջ, տեսայ որ մատանի ալ ունէր: Դժուար եղաւ հանել. ստիպուեցայ կտրել մատները, որպէս զի հանեի մատանին: Հագուստներն ալ հանեցի եւ եկայ ընկերոցս բով, որ նոյն ձեւով գլուխ հանած էր իր գործը: Հագուստները տուինք կառապանին եւ դրամներն ու բանկագին իրերը մենք բաժնուեցանք: Այլեւս վերջացած էր մեր առաքելութիւնը: Հարկ եղած պատուէրները տալէ վերջ կառապանին, վերադարձանք Ուրֆա, ուր, իմ հրամանատարս ու մի բանի իսլամ երեւելիներ միայն գիտէին եղելութիւնը...»:

Բայց ինչ օգուտ, Գրիգոր Զօհրապի աչքերը գոցեցի այս երկրի վրայ, բայց չազատեցայ այն հալածանելէն ու խղճի խայրէն որ ունեցայ վերջին վայրկեաններուն: Շարունակ ինձի կը նային Զօհրապի աչքերը եւ կը կրկնեն. «Մինչեւ կեանքիդ վերջը պիտի տառապիս խղճի խայրէն, հանգիստ չպիտի տեսնես...»: Այլեւս մողցած էի կանոնաւոր բունքը. գիշեր ցերեկ երեւեկայութեանս առջեւ կու գար Զօհրապի վերջին վայրկեանները... այս անոր աչքերը, որոնք գուր կը հայցէին ինձմէ: Հիմա ամէն ամէն վայրկեան կը հալածեն

զիս. այս Աստուած իմ, Աստուած իմ...: (Հայ հիւանդապահուհին ընդմիջելով այստեղ բուրք յիսնապետի խօսքերը, կը յայտնէ թէ հիւանդը սկսած էր դողալ եւ հեկեկալ...):

Հոգեկան այս անտանելի տառապանիները ստիպեցին զիս որ հեռանայի ատեն մը Ուրֆայէն: Փոխադրուեցայ Հալէպ, սակայն, աւա՞ղ, հոն ալ Զօհրապի աչքերը հետապնդեցին ու հալածեցին զիս: Երկար ատենէ ի վեր կորսնցուցած էի ժունս ու հանգիստ: Գիշերները, մուբը կոխելուն պէս, Զօհրապի աչքերը կը տնկուէին առջեւս... եւ կը յիշէի Զօհրապի վերջին խօսքերը. «Ճիսնապետ, կեանքիդ մինչեւ վերջը ժունս եւ հանգիստ պիտի չունենաս եւ պիտի տառապիս»:

Կրկին խնդրեցի որ զիս հեռու տեղ մը փոխադրէին: Ելայ երուսաղէմ, բայց ինձի հետ եկան նաեւ Զօհրապի աչքերը: Հալ ու մաշ եղայ. ախորժակս կորսնցուցի. տեւական դող ու սարսուռ: Սարսափելի գիշերէ մը վերջ,

«Լոյս» Ապրիլ 2002

## ՀՈՎՈՒԱԿԱՆ ԿՈՆԴԱԿ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅՈՑ

**ԱՌԱՋԻՆ.-** Ուր որ ալ ըլլաս, ի՞նչտեղ ալ գտնուիս, մի՛ մոռնար, յիշէ եւ ամուր կառչէ հայրենի սրբազն հողիդ, բազմադարեան մայրենի եկեղեցւոյդ, հոյակապ լեզուիդ եւ ազգային աւանդութիւններուդ, որոնք ցարդ խարիսխն եղան ժու փրկութեանդ, ասկէց վերջն ալ հիմը պիտի ըլլան ժու գոյութեանդ:

**ԵՐԿՐՈՐԴ.-** Գաղթավայրերուդ մէջ ուժ տուր նոր հայ եկեղեցիներու եւ հայ դպրոցներու կառուցման, իբր ցեղիդ պահպանութեան երկու գլխաւոր

առտուն այլեւս անկողնէս չկրցայ ելլել. զիս փոխադրեցին հոս՝ հիւանդանց: Բժաւոր տենդէ վարակուած էի: Երեք օրէ ի վեր, հոգեվարքի մէջ եմ. բայց կրկին չի բողոք զիս Զօհրապի աչքը. ա՛հ գոնէ հանգիստ հոգեվարք մը կը ցանկամ, բո՞յր, օգոնէ ինձ, ումայ մը բոյն բեր, մեռնիմ, ազատիմ, Զօհրապի վրէժը բող լուծուի: Ահաւասիկ խոստովանեցայ ժեզի, ես ոճրագործ մըն եմ, ես անիին մարդասպան մը, բե՛ր, բե՛ր, ումայ մը բոյն բեր... ալ չեմ կրնար դիմանալ... ուժասպան եմ, կուրծքս սեղմուած է, շունչ չեմ կրնար առնել, աչքերս սկսան մքագնիլ...

ԱՇ, ժիշ մը հանդարտեցայ հիմա... սկսայ շունչ առնել... աչքերս բացուեցան... ահաւասիկ Գրիգոր Զօհրապի աչքերը:

\* \* \*

Ասոնք եղած են վերջին խօսքերը մարդասպան յիսնապետին, կամաց կամաց մարած է ձայնը, վերջին հոնդիւն մը, որմէ վերջ փակուած են աչքերը:

× ×

ազդակները: Տուներու մէջ մի մոռնար խօսելու մայրենի հիասմանչ լեզուդ եւ սորվեցուր զաւակներուդ ալ, որպէս զի չօտարանան, չայլասերին եւ չկորսուին:

**ԵՐՐՈՐԴ.-** Մտքով, հոգիով եւ մարմնով ապրէ մաքուր, առողջ, ծուժկալ եւ պարզ: Եղիր ինայող, որպէս զի երբ 5-6 տարիէն վերաշննուող Մայր Հայրենիի դառնալու աւետարեր օրն հնչէ, բարոյական, մարմնական եւ նիւթական դրամագլխով երթաս Հայաստան, իբր նոր ու բարմ ուժ մը հայրենիքի շէնքին վրայ աւելցնելու ժու հետդ տարած